

ԼՈՅՍԻՆ ՄԷԶԷՆ...

ԼՈՒՐՃ ՆԱՅՈՒՄԾՔԻՆ...

Ու կըծկեցի նոզիին աղբւորութիւնն իբրև ցաւ
— Թելեն ամբողջ՝ անցեալին — նախարակի մը վըրան,
Ուր միշտ ժակելն ինձ ըլլար յոյզն երազին, ալիքին,
Սպասէի ժակելու, չլժակէի զայն բընաւ . . .

Ես՝ նոզիին՝ ցաւերով կերտելն հասակն ուզեցի . . .
Ու մուրին մէջ փակուեցայ որ խորին ըլլար իրական,
Ու լշջութիւնը՝ ժըպի՛ս, նայուածքին խոցը՝ ըսպի՛,
Ու դեռ՝ ծիծաղն ալ՝ արցունիք, խաղերուն մէջ նոզիին . . .

Մուրին մէջէն բայց այնքան լոյսը ժըպտուն կ'երեւի,
Ու կ'ասեղէ նոզիին մինակութիւնը նըպարտ . . .
Լոյսին մէջէն երբ անցնի հասակ մը լուրջ, օրօրուն,
Հոզին կուլայ, կը մեծնայ . . . որտին հրճուիլն է ցաւէն . . .:

Լոյսին մէջէն երբ ծընի նոզիին յոյսը՝ պզտի՛կ . . .,
Լոյսին մէջէն երբ մեռնի կեաննն նոզիին՝ սարածո՞ւն . . .,
Հոզին կ'ըլլայ համակ լոյս՝ մուր ցաւերուն իրանին . . .:
Լոյսին մէջէն, մարդ, իրա՛ւ, անխառն հրժնուանի մը կուլայ . . .:

1943

Ս.ՆԵԼ.

